

ՄԱՏԵՆԱՐԻՐԱԿԱՆ

(ԽԵՒ) ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ

= 6 =

Ի ՎԵՐԱՅ ԱՆՁԴԱՄ ԿԱՆԱՆՑ

Ա.

Օրհնեալ անուն անմահ բանին,
որ ի կողէն ստեղծեալ է կին,
ոչ կողըն ծուծ ունի եղբարք,
ոչ կինն ուղիղ, որ խելք բերէ:

Բ.

Կինն ի յայլոցքաղցրախօս է,
զԱդամ դրախտէն շուտ արտարսէ.
կինըն սատանին ընկեր է.
Սատուած փրկէ կնկան շառէ:

Գ.

Կինն ըզ՚իաւիթ արքայն պղծէ,
ու զՍողոմոնն ապականէ.
սովոր զՑովիաննէսըն զլխատէ.
Սատուած փրկէ կնկան շառէ:

Դ.

Կինն ըզգանի Սրեւորդւոյ,
ոչ ի Զհտէ, ոչ ի Թուրքէ,
զով՝ որ սիրէ, հաւատն այն է.
Սատուած փրկէ կնկան շառէ:

Ե.

Կինըն զեղբարքըն խառնակէ,
զվէն ու կըռիւն ի մէջ ծըգէ,
զիւրըն կ'ասէ, զայլոց լըսէ.
Սատուած փրկէ կնկան շառէ:

Զ.

Կինն ըզգեղեցկատիտին Յովսէփ
առնէ իւրեանն որդի անէ,
յետոյ ըզսիրտն չար սերմանէ.
Սատուած փրկէ կնկան շառէ:

Բնագիր. Վ. = Կոստանեանց, Նոր
Ժողովածու, Գ. պրակ, էջ 32, առած է
1682ին գրուած Տաղարանէ մը, որ ունի
14 տուն, գտած է նաև 1617ին գրուած
մէկ Տաղարանի մէջ 10 տուն։ Հման. Ֆ. =
Ա. Երեմեան, Բագմազէպ, 1954, էջ 30.
1470ին գրուած ձաշոցէ մը առնուած։

Ա. 2. — Չունի է, Ֆ. :
Բ. 1. — Չունի ի, Ֆ. :
Գ. 1. — ... և ոչ ոգէ, Ֆ. :
Ե. 1. — զելքարքին, զտունն, Ֆ. :
2 — վէճ ու կորւ, Ֆ. : — 3 — զայլոց լու,
զայլոց սիրէ, Ֆ. :

Է.

Կինն ըզմանուկն ապականէ,
այլվի դառնայ, եղբայր ծէնէ,
սիրտն երբ սիրէ, զհաւատն ատէ.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Ը.

Կինըն զաչք ու զունքըն դեղէ,
ու զերևսին կարմիր բըսէ,
զոր Հայ ազգիս ըսկի պարա չէ.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Թ.

Կինն օրինաց հակառակ է.
յեկեղեցին երբ որ մտնէ,
Աւետարան մըտիկ չընէ.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Ժ.

Կինն աղօթից փափազել չէ,
բայց զազգականքն կարօտեր է,
զայ հարցանել, եւ տեսանէ.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Ճ.Ա.

Կինն թէ այսօր ապաշխարէ,
վաղըն քանց դեւ ու այլ գէշ է,
աչքն արտասուէ, սիրտն արատ է.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Ճ.Բ.

Կինն երդուընայ, երդմամբ հայթէ,
— Քեզի համար ինձ մահ տիրէ:
Մի՛ հաւատար, թէ հողուն է.
Աստուած փրկէ կնկան շառէ:

Ճ.Գ.

Կինն որ զըթած է եւ բարի,
ի սուրբ կուսանսըն նըմանի.
ապա թէ չար եւ անդարձ է,
դիւաց լինի ինքըն տեղի:

Ճ.Դ.

Յովհաննէսն ի կնկանէ
շատ է խըմեր տաւստաւքանէ.
անչափ սրտովն յետ զրգըռէ,
Աստուած փրկէ կնկան շառէ:

(12)

Ն. ԵՊՍ. ՆՈՎԱԿԱՆ

է. 2. — անգամ է, հեռու ձենէ, Ֆ: է, Ֆ: — 2 — երդմամբ նա քեզ միշտ
լ. 3. — պարս, վայել, Ֆ: կու խարէ, Ֆ: — 3 — . . . ստախօս է, Ֆ:
Ժ. 3. — Կ'ուզէ զնայ և տեսանէ, Ֆ: Ժ. 1. — է, Յովհաննէս, չար կնկանէ,
Ժ. 3. — թէ արտասուէ, սիրտը չար Ֆ: — 2 — դու չատ հեռու քեզ միշտ պահէ,
է, Ֆ: Ֆ: — 3 — նա իր սրտով քեզ զրգուէ, Ֆ:
Ժ. 1. — Կինն երդնու, գիտցի՛ր սուտ